

տանով . այլ մոխրանդ թուրք տարրի խոչընդոտներուն չհանդիպելու համար այդ կնիքը ահա տակ եկած էր «Հայտնութեան անկախութեան հիմունքը գնելու : Կը հաստատար որ ան պիտի մնար այնտեղ պահպանելու ժողովուրդը մինչև «Հայկական Իշխանութեան» մը հաստատուելին , որ շատ երկար ժամանակէ չէր կարօտէր , յաջորդ գարնան իսկ վարդերով պիտի պակուուէր : Հոգեղմայլ տեսիլքներու տիեզերքի մը մէջ էր թաղուած գիւշացին : Կը լսէր , կը տեսնէր եւ կը տարածայնէր որ այդ ձմեռնային եղանակին մէջ իսկ , աբգէն ուստական բանակ մը սահմանը անցած , կաթակի լեռան մէջ ժամանակին կը տղատէր : Կը հաստատուէին որ այդ բանակէն վաշտ մը այսինչ գիշեր Տ. հայաբնակ գիւղին է եկած , կանչած է դիւղին քահանան եւ առաջնորդ Հայտն մը միջոցաւ յայտնած իրենց նպատակն ու թեթեւ ընթրիք մը ընելէ յետոյ կրկին լեռը քաշուած է : Միւս կողմէն ալ անգլիական եւ ֆրանսական բանակները մտած են Տիգրանակիրտ եւ հետգնտէ ներսերը կը յառաջանան . Տամատեանն ալ խուցած մը ուստատանցի կտրիճներու գլուխը անցած Գրդուռ լեռան մէջ է բոյն գրած , երեխն երբեմն Մայր Սեւ լեռները կ'անցնի , Պըլընձիտ (Բարձր-Սար) կուգայ , թուրքի զիտուորութեան կը տեղեկանայ եւ ապա իր բնական ամբարտակներու մէջ կը քայտուի : Եւ դեռ այսօրինակ անհամար նախապատրաստութիւններ կը հաստատուէր ժողովուրդը իր արտութեան համար : Ու այս քաղցր սպաւորութեան տակ պամուխտի տէրերը միութարական նամակներ կը զրէին իրենց պանդխտին . խորհրդաւոր նախադասութիւններով կը յայտնէին իրենց ներկայ յուստի վիճակն ու վաղուէն ապագան եւ կը հըրաւերէին վերադառնալ եւ արօրի մասճը ձեռք տանել : Սոստովանիմ որ ես ալ չի՛գամ տի-

րող ընդհանուր իրարանցումէն՝ հետեւեալ խորհրդաւոր նամակը գրեցի Կ. Պոլսի գտնուող մէկ բարեկամին , կամենալով նկարագրել երկրին զրուութիւնը : —

«Աղչիւ բարեկամ . . . այս տարի հոս կը տիրէ անտոյր եղանակ մը : Քրդական ասածը այս երկրին համար ալ կը կատարուի՝ «տեհէ քեանուն , բոժպէրէ իօ տա սօսուն ու պէ յարուն» (յուսուարի տասին , արեւը դարձաւ զէպ ի սօսուն ու պէ յարուն) : Իբրև որ այս ընթացքով , քանի մը օրէն , մեր երկիրը «սօսուն» ու «պէ յարուն» ծաղկներով ծածկուած կարելի է տեսնել , Հարկ չկայ աւելցնել որ այս վաղաթաւամ ծաղկներուն անմիջապէս կը յաջորդեն մահու շահն ու վարքը ապա հաճելի անաթաւամը : Ճանքերը ըլլած են արդէն եւ մարդս կրնայ այժմէն անոնց մոյգ-կապոյտ գոյնի մէջ կարգալ ապագայ բարօրութիւնը : Մաշեցուցիչ սովը թէեւ դեռ կը տիրապետէ , բայց այդ ուշինչ , չկրնար վհատեցնել ժողովրդին : Ինչպէլով լիութիւն իտասացող ցարճին , ան աւելի եւ աւելի կը ճօրանայ ծանրացող պատուհասին զէ՛մ : Մեր Տիրոջ Թօսքն ալ պէտք է կատարուի՝ մի՛ չմիայն հացիւ կեցցէ մարդ այլ եւ բանիւն Աստուծոյ : Աստուծոյ «բանորէն» մին ալ Յոյսն է : Վաղուան բարեկեցութեան յուսովէ որ կը անանի այժմ ժողովուրդը : Մենք շատ հանգիստ ենք , չնորսի մեր ամենողորմ (!!) կայսեր՝ կատարեալ անդորութիւն կը տիրէ »

Թէ բարեկամս ինչքան բան հասկցաւ նամակէս , ինձ անյայտ կը մնար . դառնամ թուրք պաշտօնէից ետանդուն գործունէութեան որուն ականատես եմ եղած :

107504

(Շարունակելի)

ՎԵՐՁԻՆ ԼՈՒՐ

«Տէլէր Նիւզ»ի Կ. Պոլսոյ թղթակիցը կը հեռագրէ 20 սեպտ. թուականով . — «Պոլսոյ մէջ լուր կը պարտի որ Ֆրանսա զիտուսներ կ'ընէ Պետութիւններուն , որպէս զի ստեճկական ելու մուտքը միջազգային յանձնախումբի մը հսկողութեան ներքեւ աւանուր : Պոլսոյ աղչեցիկ թուրքերուն կարծիքն այն է որ եւրոպական հսկողութիւնը լաւազոյն է քան զործիրու արգի վիճակը : Եւրոպացիք կը մտածեն թէ ասի շատ լաւ բան մը կ'ըլլայ Տաճկաստանի համար :